



**ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ՎԵՀԱՓԱՌ ՀԱՅՐԱՊԵՏԻ  
ՀԱՐՑԱԶՐՈՅՑԸ ՄՈՆՐԵԱԼԻ «ՊԱՅՔԱՐ» ՕՐԱԹԵՐԹԻ  
ԹՂԹԱԿՅԻ ՀԵՏ  
(10 Յունիար 1991 թ.)**

**ՀԱՐՑ.**—Հիմա որ Հայաստանի մէջ ստեղծուած է նոր պետականութիւն եւ մեր երկիրը կը գտնուի ռամկավարական վերափոխումներու սեմին, ի՞նչպէս կը բնորոշէք պետութիւն-Մայր Աթոռ յարաբերութիւնները:

**ՊԱՏԱՍԽԱՆ.**—Հայաստանի նորաստեղծ ինքնիշխան կառավարութեան և Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Կաթողիկոսութեան յարաբերութիւնները շատ բնականոն ու սիրալիր են փոխադարձ յարգանքով, փոխըմբոնումով։ Մեզի համար յոյժ մխիթարական է, որ արդի իշխանութեան գլուխը գտնուղ պետական անձնատրութիւնները մեր Առաքելական Եկեղեցւոյ հաւատաւոր գաւակներն են, որոնք բարձր կը գնահատեն քրիստոնէական հոգևոր ու բարոյական սկզբունքները։

**ՀԱՐՑ.**—Ի՞նչ կարգի աշխատանքներ կը տարուին հոգեւոր զարթօնքի այս օրերուն հոգեւոր սնունդ մատուցանելու Հայաստանի ժողովուրդին։

**ՊԱՏԱՍԽԱՆ.**—Ծշմարիտ է, որ անհաւատալի ըլլալու աստիճան, մեր հայրենաբնակ ժողովուրդը կ'ապրի կրօնական հոգևոր զարթօնք, ներառյալ երիտասարդութիւնը և մտաւորականութիւնը։ Համատարած ծարաւը կայ Սուրբ Գրքի յաւիտենական ճշմարտութիւններու և պաշտամունք մեր Մայր Եկեղեցւոյ հանդէպ։ Այս պայմաններու մէջ կը մնայ որ մեր Եկեղեցին ու մեր հոգևորականութիւնը կարենայ բաւարարել մեր հաւատաւոր զաւակներու հոգևոր պահանջները։

Յաւոք մեր Եկեղեցականներու թիւը շատ փոքր է, սակայն ամէն հնարաւորը ի գործ կը դրուի մխիթարելու մեր ժողովուրդը։ Թէ՛ մեր թեմակալ առաջնորդները և թէ՛ հոգևոր հայրերը բարեխաղնորեն ու եռանդով լծուած են աշխատանքի։ Մայր Աթոռիս հովանիի ներքև, Երևանի Ս. Սարգիս Եկեղեցւոյ Առաջնորդարանի շենքին մէջ բացուած է կեդրոն՝ «Քրիստոնէական բարոզութեան»։ Ծատ Եկեղեցիներու կողքին կազմակերպուած են կիրակ-նօրեայ կրօնական դասընթացքներ։ Հետզհետէ կը կազմուին նաև Եկեղեցաւը Տիկնանց և երիտասարդաց միութիւններ։ Կրօնական դասեր սկսած

են աւանդուիլ նաև միջնակարգ դպրոցներու մէջ: Մայր Աթոռիս պատրաստած ծրագիրներով, Երևանի հեռատեսիլէն ամէն կիրակի կը ձայնասփոռի կրօնա-բարոյական քարոզ, իսկ ամիսը անգամ մը մէկ ժամուան կրօնական հաղորդում «Խորան լուսոյ» խորագիրով:

**ՀԱՐՑ.**—Իսկ Ներքին Սփիտքի համար ծրագրեր ունի՞ք եւ յաջողութիւններ արձանագրուած են անոնց գծով:

**ՊԱՏԱՍԽԱՆ.**—Նոյն կացութիւնը կը տիրէ նաև ներքին Սփիտքի տարածքի վրայ Վրաստան, Հիւսիսային Կովկաս և Ռուսաստան: Տասնեակ հայաշատ քաղաքներու և գիւղերու մէջ կազմուած են մշակութային-ազգային միութիւններ, որոնք հետամուտ են հայկական եկեղեցիներ վերաբանալու կամ նորեր կառուցելու: Ազգային-կրօնական զարթօնքը համատարած է ներքին Սփիտքի մէջ, ուր կ'ապրին աւելի քան մէկ և կէս միլիոն հայեր: Ներքին Սփիտքի տարածքի վրայ մօտ օրերս պիտի ստեղծենք երկու կամ գուցէ երեք թեմական կազմակերպութիւններ:

**ՀԱՐՑ.**—Ներկայի կարիքներուն դիմաց ի՞նչ վիճակ կը պարզէ Հոգեւոր Շեմարանը:

**ՊԱՏԱՍԽԱՆ.**—Ապագայ հոգեւոր սպասաւորներ պատրաստելը մեր առաջնահերթ հարցն է: Մեր յոյսը դրած ենք Ս. Էջմիածնի Հոգեւոր Շեմարանի վրայ: Ուսանողներու թիւը բարձրացուած է հարիւր քանի: Նախապատրաստական դասարաններ բացուած են նաև Սևանայ և Հաղպատի վանքերու մէջ շուրջ երեսուն ուսանողներով՝ նոյն նպատակով:

Յոյս ունինք որ հետզհետէ պիտի աճի անոնց թիւը և մօտ ապագային պիտի ունենանք եկեղեցականներու նոր սերունդներ: Բարեբախտութիւն է որ միջնակարգ դպրոց աւարտած՝ հոգեւոր կոչում ստանալու դիմորդներու թիւը շատ մեծ է:

**ՀԱՐՑ.**—Ուր հասած են արդեօք Հայաստանեայց Եկեղեցւոյ կանոնադրութեան մշակման աշխատանքները:

**ՊԱՏԱՍԽԱՆ.**—Հայ Եկեղեցին կազմական կանոնագրութեամբ մը օժտելու աշխատանքները սկսուած են տարիներ առաջ: Բարձրաստիճան հոգեւորականներէ բաղկացած յանձնաժողովներ, գլխաւորութեամբ լուսահոգի Տիրան արքեպիսկոպոս Ներսոյեանի, տևապէս գործած են վերջին տասը տարիներու ընթացքին և կազմած նախագիծներ: Կը խորհինք թէ մօտ ապագային այդ աշխատանքը պէտք է շարունակուի, կազմելու համար վերջնական նախագիծ մը:

Մինչ այդ սակայն մեր առջև դրուած է անհրաժեշտութիւնը ներքին կանոնագրութիւն մը կազմելու, Հայաստանի Հանրապետութեան և ներքին Սփիտքի մեր եկեղեցական կեանքին համար: Մեր երկրի նոր իրավիճակի մէջ ամէն նպաստաւոր պայմաններ կան նման կանոնադրութիւն մը ունենալու և զայն գործադրելու: Նախագիծ մը պատրաստ է արդէն:

Մայր Աթոռիս Գերագոյն Հոգեւոր Խորհուրդը այս օրերս քննարկման առարկայ դարձուցած է նախագիծը: Վստահ ենք թէ մէկ-երկու ամսուան մէջ կ'ունենանք սպասուած ներքին կանոնադրութիւնը:

**ՀԱՐՑ.**—Երբեք խորհած էք Աթոռակիցի մը մասին:

**ՊԱՏԱՍԽԱՆ.**—Սուրբ Էջմիածնի Կաթողիկոսութիւնը Աթոռակիցի աւանդութիւն չունի:

**ՀԱՐՑ.**—Ի՞նչ վիճակի մէջ են Աերկայիս Էջմիածին-Անթիլիաս յարաբերութիւնները:

**ՊԱՏԱՍԽԱՆ.**—Ինչպէս յայտնի է, Աերկայիս Էջմիածնի Մայր Աթոռիս յարաբերութիւնները Անթիլիասի Կիլիկեան Աթոռոի հետ եղբայրական են ու սիրալիր: Մեր յարաբերութիւնները բնականոն ընթացքի մէջ են, Կաթողիկոսական Աթոռներու մակարդակի վրայ:

**ՀԱՐՑ.**—Նկատի ունենալով, որ անակնկալ եւ հրապարակային հանդիպումներ ու յայտարարութիւններ բաւական շփոթ յառաջացուցած են Էջմիածնի ենթակայ թէ՛ սփիտքահայ զանգուածներու, թէ՛ ղեկավարութեան մօտ, ի՞նչ կը ծրագրուի փարատելու համար նման շփոթութիւններ եւ առաջքը առնելու յառաջիկայ անհասկացողութիւններու:

Անթիլիաս որեւէ տրամադրութիւն յայտնած է իր գրաւած թեմերը Վերադանելու Մայր Աթոռին: Եթէ այս, որո՞նք եւ ի՞նչ պայմաններու տակ: Եթէ ոչ, ի՞նչ հիմք կը մնայ Եկեղեցոյ միասնականութեան:

**ՊԱՏԱՍԽԱՆ.**—Մենք ևս տեղեակ ենք, որ նման շփոթ տրամադրութիւններ կը դրսնորուին Սփիտքի մէջ, մանաւանդ յԱմերիկա, և իրօք մտահոգուած ենք, սակայն կը խորհինք թէ այդ երևոյթը ժամանակաւոր է: Թէ՛ Սուրբ Էջմիածնի հովանիին տակ գտնւող մեր ժողովուրդը ու հոգևոր դասը և թէ՛ Կիլիկեան Աթոռոի մեր ժողովուրդի զաւակներն ու Եկեղեցականները, պարտին ամէն ճիգ ի գործ դնել փարատելու նման շփոթ մտածումներ: Կը խորհինք թէ շփոթին պատճառը այն է, որ տակաւին ոմանք Էջմիածին-Անթիլիաս յարաբերութիւնները կը դիտեն հին ակնոցներով և չեն նկատեր, որ առարկայական կացութիւնը հիմնովին փոխուած է այժմ:

Կիլիկեան Աթոռը, 1956-էն սկսեալ ծանօթ գործելակերպը որդեգրելով, որոշ թեմերու վրայ տարածեց իր ազդեցութիւնը, Հայաստանի մէջ տիրող Խորհրդային իշխանութեան նկատմամբ քաղաքական իր վերապահումներու հետևանքով: Այդ իրավիճակը հիմնովին փոխուած է հիմա, հայկական ինքնիշխան նոր պետութեան հոչակումով և բազմակուսակցութեան դրութեան հաստատումով: Արտասահմանի երեք կուսակցութիւններն ալ ներկայ են այստեղ ու ազատորեն կը գործեն: Այլևս չկայ ոչ մէկ քաղաքական վերապահում: Հետևաբար այլևս ոչ մէկ հիմք չունին՝ Էջմիածին-Անթիլիաս յարաբերութիւններու հին հասկացողութիւնները և հակադրութիւնները:

Կուսակցութիւնները, այլևս կարիք չունին Եկեղեցին իբրև յենարան ունենալու: Անոնց յենարանը այժմ Մայր Հայրենիքն է և հայ ժողովուրդը:

Եկեղեցին ոչ մէկ առանձին քաղաքական կուսակցութեան կողմ չէ, այլ կողմ է բոլորին, այն սկզբունքով որ կուսակցութեանց անդամները հաւասարապէս մեր ժողովուրդի ու մայր Եկեղեցոյ զաւակներն են: Եկեղեցին չի կրնար բազմակուսակցական ըլլալ:

Ժողովրդավարական բազմակուսակցական հասարակութեան մէջ, Եկեղեցին կը մնայ կանգնած կրօնական-հոգևոր մակարդակի վրայ ու կը կա-

տարէ իր միաբար առաքելութիւնը, հաւատարիմ՝ հայրենի ինքնիշխան պետութեան ազգընտիր կառավարութեան:

Հայ ժողովուրդը իր ամբողջութեամբ, ունի մէկ Մայր Հայաստան բոլորի համար ընդունելի և մէկ հայ առաքելական Եկեղեցի մէկ ու անբաժան: Կիլիկեան Աթոռը նոյն այդ անբաժան Եկեղեցւոյ կառուցի մէջ կը գտնուի իբրև պատմական տեղական կաթողիկոսական Աթոռ, իր իրաւասութեանց սահմաններու մէջ, որի միաբանները կրնան գործել մեր Եկեղեցւոյ մէջ ամէն տեղ Ս. Էջմիածնի օրինութեան ներքև, պահելով իրենց Կիլիկեան Աթոռի միաբանի հանգամանքը, ինչպէս է օրինակ պարագան Երուսաղէմի Պատրիարքութեան միաբաններու:

Ինչ կը վերաբերի թեմերու հարցին, վստահ ենք, որ ժամանակը մօտեցած է, որ շփոթ վիճակները վերանան, մէկ ու անբաժան Եկեղեցիի սկզբունքի հիման վրայ: Այլև ոնէ քաղաքական կամ այլ պատճառ չկայ որ շարունակուին վերջին տասնամեակներուն Մայր Աթոռէն բաժանումները, ոչ Պարսկաստանի և ոչ ալ Յունաստանի մէջ: Աւելի բարդ է անշուշտ կացութիւնը Հիւսիսային Ամերիկայի տարածքի վրայ: Մեր մտածումն է, որ այնտեղ շարունակուին միութեան յանձնաժողովներու բանակցութիւնները ու նաև Մենք և Կիլիկեան Աթոռի Գահակալը աշխատանք տանինք միասնար, որպէսզի օգնենք վերականգնմանը եկեղեցական կանոնական միութեան, երկու կողմերու համար ալ ընդունելի ձևով:

Բոլոր պարագաներուն անհրաժեշտ է, որ բոլորս վերջապէս և արմատապէս հրաժարինք մտածելու և գործելու հին կաղապարներէն:

**ՀԱՐՑ.**—Կը հաճիք քանի մը խօսք ըսել Պելճիքայի հանդիպումին եւ անկէ ետք յառաջացած զարգացումներու մասին:

**ՊԱՏԱՍԽԱՆ.**—Մեր և S. S. Գարեգին Բ. Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսի Պելճիքայի հանդիպումը, եկեղեցւոյ օծման առթիւ, առաւել ամրապլնեց Մեր եղբայրական գործակցութիւնը, մէկ ու անբաժանելի Եկեղեցւոյ սկզբունքով:

**ՀԱՐՑ.**—Սփիհուքի մէջ դժմինք այն տպաւրութիւնը, թէ Էջմիածին բարար աշխատանք չի տանիր հակազդելու աղանդներու գործունեութեան: Ինչ է Ձեր մեկնաբանութիւնը:

**ՊԱՏԱՍԽԱՆ.**—Մտահոգուած ենք անշուշտ, որ Հայաստանի մէջ ժողովրդավարական կարգերու հաստատումով, գործելու ասպարէզ գտած են տեսակ-տեսակ կրօնական աղանդներ, ինչ որ Մենք կը նկատենք վատառողջ երևոյթ՝ թէ՝ կրօնական և թէ՝ ազգային միասնութեան տեսակէտներէն: Այդ աղանդները դուրսէն մուծուած են և ֆինանսաւրուած: Մեր Եկեղեցին և մեր հոգնորականները աշխուժորէն կը գործեն լուսաբանելու համար մեր հաւատացեալները, որպէսզի զոհ չդառնան օտարամուտ ազդեցութեանց: Անձանք Մենք ևս նման կոչեր կատարեցինք թէ՝ Հայաստանի խորհրդանի բեմէն և թէ՝ Երևանի հեռատեսիլէն: Այդ աշխատանքը անհրաժեշտ է շարունակել լրջութեամբ և համբերատար ոգիով: